

ԱՅՐԱՐԱՏԻ ՄԽԻԹԱՐԱՆՔԸ

(Գրոց գիտի յարելհամիմ սովոր)

Մըտիկ ըրէր, լոյս զիտութեան լիք բաժակէն հարրածներ,
 Գաղափարի, ձեր տաճարներ՝ զութի խոնկով խընկեցէր.
 Զեր պանզուխտի թուրմ հոգիներն, այսօր կ'ուզեմ փայփայել,
 կանաչ սիրոյ տեղ, ձեր սրբաեր վարդ կընդրուկովը կ'օծեմ,
 խռէալնուզ, վառ բովին մէջ, Արշալոյս մը պիտ' երկնեմ,
 Ելիրանեզոյն, բռուրագեղ, ինչպէս ձեր յայսն ու արիւն:
 Մըտիկ ըրէր, Եփրատի եզր, արնոտ շապիկ քամողներ,
 Արցունիք ձեր, ո՛վ հայ կիներ, ձեր հոգւոյն մէջ թաղեցէր.
 Ու օր մը երր, սէրը հըպի ձեր կապտագոյն շըրթներուն՝
 Վըրէմն ըլլայ անոր պըտուզ, արցունըն ալ կաթ մայրական:
 Ես զուսարբն եմ զրւարթ բնութեան, մոյր Եւայէն շատ տուաջ
 Մանուկ երկրի զըրկին մէջ կը հանգչէի զերդ բամբիշ,
 Ալեզարդ Տէրը՝ Ախայէն ինձ հայրական ոէր ձօնեց.
 Վառ մարզբիտով, թանի բռւտերով, նաև զարդարեց իմ զըլուխ.
 Այլ ես սրգւոր, բռւտերն այն վառ, որզան կարմրի փոխեցի:
 Այսօր նորէն կողերուս տակ, այդ չար մանուկն երերաց
 Շուներու ձայն, մուրճերու թափ շըրթաներու խուլ շառաչ,
 Պարթեական, և մարտական հարուածներ միտքրս բերին.
 Շուշանափայլ ձիւնն հալեցաւ իմ բապիտակ վարսերէն,
 ինչպէս կարասը սրբափած, վար կը թափէ փետուրներ:

Ուրարտական խմաստութեան թոլիչ հուրքովն եմ լիցուած,
 Ակոսիի փըրփրուն զինին, ձեր ցաւերով ապրորած՝
 Հարբած եմ կուշտ, կ'ուզեմ խօսիլ Աստուածունոյ մը փառքով.
 Բոսորագեղ հորիզոններ, աչքերուս դէմ կը փըռուին,
 Ուր՝ զաղափարն հըրդեհելով, նրապատակին կը յանզի.
 Թըմբած էի շատ զարերու, ծով ցաւերու շաքին տակ,
 Այսօր փառքիս, արիւն իմ ժանտ ցաւի միքբոպն ըսպաննեց,
 Գիղեցկութիւնս հայ սըրտերու, հուր ու կարօս փըրփուրող
 Շողիին մէջ, Փողթնեաց կուսանը սիրեցելով լըւացին:
 Խօսիաց երկիրի բուրմե հերաշէկ հեթանոս երգ մը բերան,
 Արտաշէսեան ժանեցու թագովն իմ վէճ զըլուխ պըսակից.
 Ու Անահաւայ լոգարանէն զիրգ տատրակներ թեսրաց՝
 Կանաչավաս, մարզբարի տեղ արքայական իմ թագին
 Մաշտոցեան հոծ, երազածին, կուռ «այբուբենը» բերին.
 Ու ես այսօր կըրկին ծընայ հայ սըրտերու ալքերէն
 Մասիսն հազաւ իւր տառատոկ զըրահապատ հայ կամբով.
 Այսօր Մովսէսը Աինայէն՝ բարանչացած՝ իմ փառքին
 Երնեկ կու տայ, կ'ուզէ փոփոկ իսրայէլու և Հայորդին,
 Լուրթ Նեղոսի ակերուն մէջ փարաւոնի մը դստերը
 Զիս կը զիսեն զորտվազին, շազուիլ կ'ուզին իմ փառքով.
 Մոյզ Գանգէսի, եզերքներուն հընդիկ ոզին մոլորած՝
 Խորասանցի Զըրագաշտ, հըպարա ազջիկն արկուն՝
 Շամիրամի իր մըշտագալար՝ կածաններու ծերպերէն,
 Զիս կը զիսեն, նեկտարաբոյր իմ խընջոյքի սեղանով.
 Հին օրերու, հին փառքերու, մհծափարթամ ընկերունիք:
 Ես կը տօնեմ ու կը տօնուիմ, գազափարի յաղթանակն
 իմս է յաւէտ, տառապանցի սե մելանով քանդակուած.
 Հոն՝ ուր, սըրտերն են տաղաւար, հոզին ալ խունկ աստուածեան:
 Իմ տօնուկան բաժակն անուշ սըրդտորեցաւ արցունքէն,
 Լուռ մարեցաւ որդի մը միր, ցուրտ զըրկիս մէջ հեալով.
 Զոփաց Մասիսն ու Տարօն, սուզ կապեցին հայ սըրտեր,
 Ուուզ կը տօնէր և այսօր, դուք ալ սպանդուխտ կըսունկներս.
 Զեր ծով ցաւերն ըստոփիցէ՛ր, սուրբ Նարօսին վրայ կ'երդնում
 Զոր Նոյի հետ, Արարիչն հաշտ, իմ պերճ մէջըսվս կապեց:
 Մահէն հեռու աշխարհ մը կայ հոզիներու օթարան,
 Խուկալի թեերու վրան, հանճարներն հոն կը հանզչին.
 Ու կը վառին իբրև կանթեղ մութ մըտքերուն լոյս տալով,
 Ես կը զըրկեմ՝ այդ հոզիներ զարձած մանուկ անմահութեան,
 Համբուրելով վեր կը նետեմ տառզերուն մէջ զիրկն Հայկաց,
 Ուր կը վասին այլես անշէջ աստղեր զարձած վառ, ցուլակ.

Մայր երկրի մէջ լուսաբացին, երբ հայ կիներ կ'աղօթեն,
 Դաղափարի խենթերն երբոր, կ'երազեն լուռ, զիշերին՝
 Դամբարանի պատին լացող՝ հարսներուն հետ կարելից՝
 Աստեղացած այդ հոգիներ մեզ հետ կուլան, կը ժըպտին:

ԱՐՄԵՆԱԿ ԱԼԻԽԱՆ